



ՄԵԿԻՌԴՆԵՐԸ (ԿԱՊՐԻԷԼՀ ՏՎԱՐՈՒՅԹԻՕ, ՇԱԼԻՎՓԻՆ, ՀԱՆ ԲԻՆՔԻ, ԽՈՐՀԵ Ա. ԿԱԹՈՂԻ-  
ԿՈՍ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ) — ՆՈՐ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹԻՒՆՆԵՐ — ՅՈՎՍԵՓ ՍՎԱԶԵԱՆ ԳԻՏՈՒ-  
ՆԸ — ՎԱՀՐԱՄ ՍՎԱԶԵԱՆԻ ՎԵՐԵՇԵՐՈՒՄԸ : — և ՀԱՅԱՍՏԱՆԻ ԼՈՒՐԵՐ — Հ. ՎԱՐԴԱՆ  
ՀԱՅՈՒՆԻՒՆԻ ԱՆԽՈՀԵՄ ԵԼՈՅԹՔ :

Կապրիէլ տԱմանցիո, Ծախափին, Հան  
Ռիմեր : Աշխարհ կորանցուց մարդկային ար-  
ուեստի երկու մեծ դէմքեր, բազմատաղանգ  
դրագէն ու բանասանզ Կապրիէլ տվինուն-  
ցիօն և ճանճարեղ երկիշ-դերասան Շալիափի-  
նը : Այստեղ՝ փառքով ծանրաբեռն այդ երկու  
բեղուն ու շողողուն կեանքերուն մէկ ուրուա-  
ղիծն խկ փորձել չէ որ կը խորհիմ, այլ յար-  
անքի երկու բառուղի լոկ ֆերեցի այս եր-  
կու հօր քուրեներուն յիշատակին՝ իրենց ան-  
հետացման արթի:

ՏՎԱՐՈՒՅԹԻ անհաւասար էր, ինչպէս Հիւ-  
կո, բայց անոր պէս եթէ ոչ անոր շախ—լաւ  
էջերուն մէջ՝ գերազանց, եւ անոր պէս, թէեւ  
խառնուածքով ու տեսիլով տարբեր, բայսն ու  
մէծաշունչ աւինով բոցավոս : Իր նորիոյի  
աղջիկը թատերախալը, իր կրակը գէպը, ուր  
կը նկարէ ու կ'երգէ իր նշանաւոր կենակցու-  
թիւնը հմայիչ գերասանուի եկէնորու Տուգէի  
հետ, իր քերթուածներէն շատերը, ուժեղ ու  
գեղցիկ գործեր են՝ տեւական կեանքի մը ասհ-  
անուած : Խտալերէն ինզուի այդ մեծ վարպե-  
տը քաջատեղակ էր նաև Փրանսերէնի, եւ այդ  
լեզուով գըած է իր երկերէն մէկ քանին, ինչ-

պէս Ա. Սերաստիանսի մարտիրոսուքիմը,  
զոր շարպղրեց, պատերազմէն առաջ Փարփա-  
րակած միջոցն, հոչակաւոր գերասանոււի  
իսու Ռուպինչթայնի համար, որ զայն ներկա-  
յացուց ծաթէի թատրոնին մէջ : Մտածման ու  
խօսքի այդ արուեստագէտը՝ մեծ պատերազմի  
ընթացքին եւ անկից յետոյ՝ հաղիսացաւ նաեւ  
կորովի հայրենասէր զործիչ եւ քաջարի մար-  
տիկ : Խնդն էր որ պատերազմի տաշջին շջանին,  
ֆրանսայն դանարով իտալիա, իր հաշունչ  
մատերով, քերթուածներով, յօդուածներով՝ իր  
երկիրը գայնակիցներու կողքին կուռելու մը-  
զոյ գլխաւոր աղքակներէն մին դարձաւ, թե-  
րեւ զինաւորը, Աւարիոյ գէմ սաւանակով  
կորիներուն անձնապէս մանակցեցաւ մոլելին  
յանդգնութեամբ, եւ մէկ աչքը կորսնցուց այդ  
օդանաւային պայքարներուն մէջ՝ հուսկ ապա,  
պատերազմէն յետոյ, Խոալիան տկարացած,  
կամմարլուծուած եւ իր գայնակիցներէն անի-  
րաւուած ու արհամարհուած վիճակին բարձ-  
րացնող մուտքինեան հայրենասէր կուսակցու-  
թեան նախակարասպետը եղաւ, իր Արտիքինե-  
րուն գլուխն անցած՝ Ֆիւմէն գրաւելով :

Շալիափին, տիեզերահոչակ ուսւ արուես-

տագէտը, մեծագոյն երգիշ-գէրսասաններէն մէկն էր որ յայտնուած ըլլան բմբի վրայ. ներկայացուցած էր արտակարգ կնճանառութեամբ ու հոյսկապ երգեցողութեամբ բազմաթիւ կարեւոր դեմքեր, ու մասնաւորապէս սպանէլի հանդիսացած էր Մուսորկսէի Պորխս կատունան-Փին մէջ:

Երկուոքն ալ իրենց կարողութեանց լիալիք չափը ստուած էին, իրենց գործը ամրովութեամբ կատարած էին, բայց այսպիսի արտասովոր տաղանդով անձնաւորութեանց առյաւ-էտ անհետացումը չի կրնար արտամութիւն չպատճանել Գեղջկի երկպատկուներուն:

Համ Ռիմէր. — Այդ երկու հսկաներուն հասկը չունէր Հան Ռիմէր, որ վախճաներ է վերջես, բայց խոհուն և ազնիւ միտք մըն էր որ Փրանսական նոր գավականութեան մէջ իր ուրոյն և ուշագրան տեղը ունենաւ՝ իր մտածմամբ լի պատմուած ճներով, մասնաւորապէս իր «Քրիստոֆորի ճամբորութիւնը» եւ «Հինգերորդ Աւետարանը» արժէքաւոր գործերով: Պատերազմէն առաջ, ան նոր գրողներէն ընտրուեցա «զգուցագիրներու իշխան» (prince des conteurs), ինչպէս Փօլ Ֆօու՝ «բանափեղճներու իշխան» (խաղործելով Մալարմէին ու Վէրլինի): Տերվիշ տիպար մըն էր, դիրողինէսեան իմաստուէրի շքաւոր, սակաւակու, անշուշ կեանքով մը: Ին իսգիկը, ուր այցելած եմ իրեն անդամ, ամէնէն ննկծուի ու ազգագուկ ու բազեափեկ ընակարանն էր որ սեսած ըլլամ: Գրելու ճիր-քին չափ եւ ուներ խսկելու շնորհ, եւ հոսուն ու նուրբ էր իր պէրճախօսութիւնը: Պատերատմի ատեն, 1916ի յունուարին, ցերեկոյթի մը զոր այս տողերը գրողը սարգեց՝ կտկար Շահին էր Արմէն Օսմանեանի հետ՝ Փրանսական մըշակութիւն հանդէպ հայ մտաւորականութեան երախտագիտութիւնը յայտնելու համար, ճ. Հ. Ռոնի երէցի տեղ՝ որ խոսացած էր հոն խօսք առնել եւ կարեւոր արգելել մը ունենալով հըրցաւ զալ, Հան Ռիմէր եկաւ ու արտասանց զմայէլի նաև մը, որուն սղագրութիւնը հրատակեցի յետոյ այդ ցերեկայթին նուիրուած գեղատիպ գրքոյէի մը մէջ որուն կոզքին հայկական ոճով հոյսկապ զարդարնկարը զծեց կտակար Շահին: Անակիսի ներկայ թիւով կուտած

Բարգմանութիւնն այդ զեղեցիկ էջին՝ ինչպէս եւ ժ. Ռոնի երէցի աղիւ ցաստմով մը լի նամակին, որոնց իրաւումք ունեն իրենց պատուուց տեղը գրաւելու Հայութեան օտար տաղանդաւոր բարեկամներու արտայայտութեանց շարքին մէջ:

Համգիսս Խորէն Ա. Կաթողիկոսիւն. — Ամենայն հայոց կաթողիկոսին մահը անակնկալ ու խորապէս վայտուիթ գէպե մընէ: Այդ վիթի տղամարդ ամենէն ազիւն աշխատ կատակ բնաւորութիւնն ունեցող պատուական Հայ մըն էր, ամերան ողլամիտ ու լուրջ որքան համակրեիլ ու ընքուչ, այնքան կենցազաքտ որքան վարչակտ մարդ: Երիտասարդ, չշխոյժ, ժըպուուն, զործօն վարդապէտ մըն էր, երբ զինք ճանշացան 1908ի աշնանակերչի կաթողիկոսական ընտրութեան ատեն, ու թրքակայ քառասուուն պատգամաւորները որ տասնեւհինգ օր կեմածին մնացին, լաւագոյն յիշատակը պահեցին այդ համեստ ու սիրաբը կրօնաւորչին որ իր հերլունակի եւ կարգադրիչի գերը զմայլի կերպով կատարած էր: Յետոյ Գէորգ Ե. կաթողիկոսի օրով անիկա՞ իրը Հոռցեւոր Գերագոյն Խորէուրդի անդամ եւ Երեւանի առաջնորդ՝ փայլուն ու հանրօգուա գործունեութիւն մը ունեցաւ, զանալով Կովկասի ամենէն ժողովրդական հայ գէմքերից մին: Յետոյ զինադարձարի օրերուն են հակա Փարիզ ու զնաց նաեւ Լոնտոն ու Ամերիկա, աղյօյին գտային ի նպաստ տարուած աշխատութեանց իր աջակցութիւնը բերելով. այդ միջոցին է որ, Փարիզ, մտեմիօրէն զինք ճանշայ, իր հարազատ Հայու և ազնիւ մարդու յատկութիւնները աւելի մօտէն նկատեցի ու զնահատեցի եւ իր սրտապին բարեկամութիւնը զայէցից: Լոնտոն միասին գացինք եւ Հայութեան մեծ բարեկամ էւրոպ Պրայսին ես ինք զինքը տարի ներկայացուցից: Գէորգ Ե. կաթողիկոսի մասնութիւնը յետոյ, անքանականն պայմաններու մէջ ան իրը սեղակալ քանի մը տարի իր աշալուրջ ու խղճամին պաշտօնավարութեամբ, յարգանք ու մէր ներշնչած էր երկրի ու արտառահամնի Հայութեան ստուար մեծամասնութեան. 1932ի ընտրութեան ատեն, արտասահմանի պատգամաւորները միամայու-

թեամբ եւ կովկասահայ պատգամաւորները մեծ ժամանք անոր վրայ միացուցին իրենց քը-էլենը: Այս պարբեռանասակ եւ հուծելու մար-դը ընորդա տանինիս, — այս միջնորդին վաթ-սուն տարկեան էր — մնեք կը ժամանէինք թէ դոնէ 15 տարուան համար լուսաւորէի Աթոռը օժտած էինք ազնիք ու կարող գահակալով մը: Եւ ինչքան լւա կատարեց ան իր գերը, այս դուռար պարբաններուն մէջ ուր կը զանուէր: Իր հայրենացն ու թաթովին ին անամեներով, ան կենաքնի ու շերժ կազ մը պահեց Սփիուքի Հայութեան եւ Մայր-Աթոռի միջնեւ: Եւ ահա յանակարծ նորէն թափուր կը մնայ Մայր-Աթո-ռը:

Տեղակալ Գէորգ արքեպիսկոպոսը երու-  
սաղէմի Պատրիարքին ուղարկ իր հեռազրին  
մէջ կ'ըսէր թէ Հայրապետը վախճանած է սրբի  
կաթուածէ : Ես չէի գիտեր որ Խորէն կաթո-  
ղիկոսը սրբի Հիւանդութիւն ունէր : իր հսկայ  
կազմը տեսնողը՝ արտաքուսու դատավոր՝ չէր  
ինքնար այրդիկի բան մը գուշակէլ : Բայց այս-  
ընակիցներ որ Հանդուցալին Ներևանի առաջ-  
նոր եղած ատեն զայն յանձի տեսնելու առիթ  
ունեցած են, ըսին ինձի թէ ան ունէր սրբի  
տկարութիւն, թէ թժէկները արգիլած էին  
ծփել, եւ Հակառակ այդ արգելքին ան նորէն  
կը ծփէր : Անցեալ տարի, արգէն իր բաւական  
ծանր Հիւանդ ըլլալուն լուրերեա եկան մերի,  
բայց որոշ չէինք գիտեր թի՞նչ էր Հիւան-  
դութիւնը . սրբի Հակառութիւնն է ուրեմն որ  
աստիզացէր է եւ այդ թանկագին Հայ զէմքը  
խորսակիր է :

տին յաջորդն ընտրելու, Եվմիածնի Միաբանութիւնը եւ Հայ ժողովուրդը անշուտ պիտի զըստ ներ մեջ մը իրոք։ Կառավարութէան հաւատութիւնն ստանալով՝ Հանգուցեալին յանհանուր յաջորդ մը տարու Միաբանութիւնն նուազած է թիւով, հանգամանքներու ցարդ Յոյլ չեն տը-

ւած որ նոր ուժեր աւելինան անոր վրայ, բայց  
անոր մէջ դեռ կան չըստ արժէքաւոր դէմքեր,  
Դէռոր, Մեսրոպ, Բագարատ և Գարեգին ար-  
քափսիկոպոսները: Այս վերջինը, զոր արտա-  
սահմանի Հայութիւնը առիթ ունեցաւ երկու  
տարիէ ի վեր մօտէն ճանչնալու և խորապէս  
զնաւատելու, ամէնչն արժանաւորն էր անշոշտ

իր մտաւոր ու բարյոյական բարձր ու բազմագույն մասնակութիւններով, Նոյմիսկ 1932ի ընտառիթեան միջնորդին, Ս. Ասհակի և Ս. Ներսէս Շնորհալիի զանց բարձրանալու, բայց ողուր պատգամաւորները համաձայն եղան որ այդ բազմահույս ու բազմարդիւն բանահէրը պէտք

չը իր կի գիտական աշխատությունները շարունակելու եւ լրցնելու անկարող դարձնել՝ առնոր ուսերում վրայ Հայրապետական բարդ ու պատասխանատու պայմաններ ծանրացնելով, եւ թէ և լաւագոյն էր որքին արքաթիվակուուի ամս զարքարագութ եւ լորջ, փորձ եկեղեցական մը վայեկ հաւատական անոն անօնեց տառած Գա

բարել Հայրապետ, ասոր այսկզը մաղպ յա-  
րեկին Սրբազնութեա անոր միւս եղբարակից-  
ները Ուրբագիտին սրբազնա, իշմածնի փերան-  
ուրուութեան հանդանակութենէն զատ, լուսա-  
րուչ Լումայի ծրագիրը, զոր Անահիտի մէջ  
Թելադրած էի 1932ի ընտրութենէն յետոյ Փա-  
րիս պաճիս անոռուած է առուեն, ինչաւ

ուրախութեամբ իմացանք Ամերիկայի մեր լը-  
րագիրներէն։ Երբ զաղը դառնայ էջմիածին,  
հիմքական հարաւորութիւն պիտի ըլլայ ու-  
ժեմն նոր ու երիտասարդ ուժեր պատրաս-  
տելու վանքին մէջ, որպէս զի Միարանու-  
թեան անդամներու թիւն ստուարցնեն եւ  
ուշագույն անդամներուն ուղարկու անդէ-

այժմ առ ամբողջ ասպարանական տեղում բնաս  
ասպարային։ Այ քանի որ կան Մշաբանութեան  
մէջ քանի մը կարող գդիքեր եւ Միաբանու-  
թեան յաղը բռնութիւնը խորհ։ Կառավարու-  
թեան հետ եղած է միշտ ուղղամիտ, որը ա-  
սենէ մը ետքը Խորէն կաթողիկոսի արժանա-  
լուր յաջորդ մը ընտրելու դործը կարելու-

ՆՈՐ ՀՐԱՏԱՎԱՐԱԿՈՒԹԻՒՆՆԵՐ - Վերջին հինգ վեց ամիսներուն արտասահման լոյս տեսած դրբերուն մէջն ուշադրաւ են Ա. Պ. Վէմենակի երիցակի թերթի տիտղոսով քերթուածաշրջը, տպուած նիկոսիա, եւ Ա. Գլըճևանի երգեր ուրացման եւ գդրումի վերնագրով բանաստեղութեանց հաւաքածուն, տպուած նիւ եռքք: «Վէմենաս ստանուն է Ա. Քարտաշ արժէքաւոր բանասէր-ուսուցչին: իր հաւաքածուն կը պարունակէ էջեր որ շատ ահաւասար են. աստոնց ոմանք տապաշափուած յօդածաներ են, ոմանք ալ նիւթով շահեկան, ճշմարիս եներնչուոմն է, բայց ձեռով անկատար, լեզուն ոչ զերծ թերութիւններէ, տապաշափութիւնը պակասաւոր կան Հոն սակայն քանի մը քերթուածներ կամ ինչ ինչ քերթուածներու որոշ հաստուածները, ուր խիկական բանաստեղութեան չունչ մը կը գտնենք:

Գլըճենանի հաւաքածուն ալ ունի տկար էջեր, բայց ան կը պարունակէ տաղեր, հակիրճ, ջղուտ, արու ոսոնի մը գդրինուած եւ որոնք, մասամբ ամձնուած կենաքի յուղուունքերէն թէլազրուած, մէծ մասամբ՝ հայ ցեղայիշն հակասազին սարառուովը տողորուած, ինքնուրոյն անհասականութիւն մը եւ իրական քերթողի խառնուածք մը կը յայտնեն: Աստոնցմէ ոմանք զգացուած, յղացուած, գրուած են ստարութեան մէջ եւ հեռաւոր հայրենիքն սիրով, կարօսով, մեսիրիներով թթուուն տալիք են, այլը՝ Հեղինակին քանի մը տարի առաջ երեւան այցելութեան ատեն, վերականգնեցն որ Հայաստան մը տեսնելով՝ անոր վերաշխնութեան տեղովը հպարտորդն հրճուող երեսուած արք սրտի մը եղած են կան աստոնց մէջ որ շատ գեղեցիկ են զգացմածք ու ձեռով, ինչպէս Հայրենի հրաւեր, Հայաստանի գործադրին, կայքատօն, Աղջերը, Բարի լոյս ձնոց եւ ուրիշներ: Գլըճենան՝ անշուչալ՝ վաստ միրերով օժտուածք մէն է, եւ իր ինենորուոմ քարիչ մենագետ շատ այուրը, եւ աւելի կատարեալ ձեռով, չչեր կրնանք սպասել: Կըսեմ՝ «աւելի կատարեալ», որովհետեւ ներկայ հաստորդն կտորներէն ոմանց մէջ կան մերթ ձեւի թերութիւններ, քիչ մը հապճէլ, անփոյթ գրելու եղանակի մը արդիւնք, ու կան

մանաւանդ՝ տեղ տեղ՝ տաղաշափութեան կանոններու գէմ մեղանցումներ: Գլըճենան կը գրէ՝ «երակներու հուր մաքաւման և տենչն յաւէտ», ինչ որ անընդունելի բան մըն է, «եւ տենչն յաւէտ»ը չորս վանկի կարելի չէ վերածել: կը գրէ նոյնաէս՝ «կ'ոտած քեզ թիւին, համարին», հարուելով 4-3 վանկ, մինչ կուտամ ինք թիւին՝ հինգ վանկ է եւ չորսից չի կը վանկ է եւ չորսից չի կը հրար վերածուիլ: «այժմ վար սահանքէն», իր հրեցալնակ, մինչ վեցավանկ է: «ուր այլապէս Աստուած միան», իր 4-3 հաշուած, մինչ 4-4 է: «պասանքըն էր, լաթը անարդու ինչ որ տղիք է ոտանասուրի մէջ, պէտք էր պատաժն էր, լաթը անարդ կիաչեն զիրար, չորս վանկ հաշուած, մինչ հինգ վանկ է: Նկատիք են նաև եւ կղուակն թերութիւններ, ներկան այսպէս չմնար, չի մոռնաս, չ'ուրանաս, չի զա վարձկան արդու պէս, մինչ պէտք էր գրել՝ չի մընար, չմոռնաս, չուրանաս, չգուա:

Ուրիշ մարզի մը մէջ՝ շահէկան հրատարակութիւններ են Տարտարագրաքանուածքներ, Պիւրէէկանի Դամանակուր, Պուսոյ Աղզ: Հիւանդանոցի Տարբարգինն ոոր չշանի 14րդ տարութեան հատուրը եւ Հ. Մկրտիչ Պոտուրեանի Հայ Համբարդուակն առաջին հատորը:

Արտաւազգ սրբազնի նոր գործը որ առաջին թիւն է «Ս. Քրական երկիրներու ոուրիական քաղաքներ» շարքի մը, պատկերազարդ սիրուն գրքոյկ մըն է, որ ինամուռ ու հմտալից՝ ինչպէս Հեղինակին րուրը աշխատութիւնները, ուրիշական այդէ հին քաղաքին վրայ պատմական են այդ տեղեկութեանց լաւ դասաւորուած ու մէկնարանուած հաւաքում մըն է: Ազգային Հիւանդանոցի 1938ի Տարեգրքը նոր հասոր մըն է, պատկերազարդ, ուր կը գտնենք արժէքաւոր կշեր հանդոցեալ Բարգէն աթոսակից կաթողիկոսի, Մեսրոպ Նարոյեան պատրիարքի, Նշան Պէտիթաշեանի, Զարուէի Փալէմ-քեարեանի եւ ե. Այլազեկանի, բանագրական կամ պատմական յօդուածներ Մ. Կոլտսիկեանի, Կ. Յ. Բ. Բատաղանի, Հ. Եփրեմ Պողոսեանի, Յ. Քէջչեանի, Կ. Յ. Բ. Փայէլեանի, ոտքի. Պ. Մանուէլեանի, եւ այլոց: Այս տողերը դրած պահուած կը ստանամ նաև ուրիշ Տարեկիրք մը, ինքանի ուած ու տպուած Պէյութ, Եղիս Տօլ-

պագեանի Ալմենուն Նոր Տարեցոյցը», որ զնաւասելի էջեր կը պարունակէ:

Հ. Պոտուրեանի Հայ Հանրապիտավալը մեծապէս գովելի աշխատութիւն մրն է: Հ. Պոտուրեան նախաձեռնութեան ողի ունեցող, պրալուսող, չարաչար աշխատող, անհնատ ճգնող միտք մըն է, մեծ Միթմարի հարազատ զաւակ: Մ. Դապար գտնուած միջոցին, ան ատեն մը եղաւ Բազմավայէպի և Գեղաւեփի խմբայիր, հրատարակեց Մթէ թագուհին Աւատարանին զարդանկարներու վերաբազութիւնը՝ պատմական ու քննական ներածութեամբ մը, ինչոցին եւ մէկի աւելի այլ գրքեր: անիկա, պատմաժանելով Անականի միջացոյ Վենետիկի Միթմարեանց ուղղած կոչխո, ի լոյս ընծայց մեր միջնադարէան քերթողներէ ոմանց անարդ մնացած գործերը, որով իր ընորդի Հայութեան, ու յետոյ, Թարգմանութիւններով՝ ամենով այխարչի ծանօթ գարձան Կոստանդնուպոլիսի Երդողնացի և Առաքէլ Սիւնեցի մեծարթէք բանաստեղծները: ու ցաւակի է որ անոր վանքէն մէկնեէն ու Ռումանիա Հաստատուելն ի վեր, իր եղբայրակցներէն ոչ մէկը շարունակեց իր հոն բակած զործը, մինչ այդ շարքին մէջ զեռ շատ բան կայ Հարատարակուելիք: Բաւական տարիէ ի վեր Ռումանիոյ Ֆրումօսաս քաղաքը հաստատած, ան հրատարակած է այտեղ պարբերաթիւր, կոստյովներ հարական բանական բանակառութեամբ: 1934էն ի վեր ան հոն ի լոյս կ'ընծայէ Հայ մամուլ շարաթաթերթը, և ահա հիմայ մենարկեր է գտուար ու բազմօրուա զործի մը, այն է «Հայ Հանրապիտավալի» մը խմբարութեան: Արտօսահամանի մէր թիրթերէն մէկնեն խմբարու, ատոր առաջն հատորը մենակուր բալութէ էր Հ. Պոտուրեանը, բաելով թէ միակ անհատի մը ուժերէն վեր ի այլպէսի ծանր զործ մը լլջօրէն իրականացնել, և թէ Հ. Պոտուրեան կողմնակալ է, իր բարեկամներուն կենսազութիւնը միայն դրած է այդ առաջին հատորին մէջ: Այս քաշըլուքը արդար չէ: Անշուշտ, իսկական Հանրադատարան մը ինչուն ուղարկու ունենալու եւ բորագրութիւն մէջ կրակը, իր կրակը խմբարուի մէկ հոգի իշերով, եւ այն ալ օտար փոքր քաղաքի մը մէջ նստած մէկ մը: Բայց յանցաքը Հ. Պոտուրեանին չէ եթէ Հայկական Հանրադատա-

բանը, զոր Երեւանի Պետհատը որոշած էր հրատարակել և որուն շարագրութիւնը արդէն յանձնած էր խումբ մը յայտի զարգէտներու եւ բանասէրներու, գլուխ շելաւ (յննք գիտեր ինչու): Խըր չէ յանցանքը դարձեալ եթէ բանասիրական խմբակցութիւնները, ինչպէս էջմածնի միաբանութիւնը որ պատերազմէն առաջ նիւթական միջոցներ ալ ունէր, կամ Ս. Դապարու եւ Վիեննայի Միթմարեան Միաբանութիւնը կամ Երուսաղէմի Ս. Վակորեանց Միաբանութիւնը չեն խորհած այդպիսի գործ մը պատրաստել ու մէջտեղ հանկով լի մարդ, Հ. Պոտուրեան ուղեր է իր անձնական յամառ ու անխոնջ ճիգով զէթ ուրուալի մը տալ Հանրապիտարանի, ճամար այդ ծրագրի պասզայ աւելի ընդարձակ, աւելի բազմատարը, աւելի կատարեալ մէկ բարկանացման: Խըր իսկ ատիկա ուրազակ կ'ըսէ իր յանցարաններն մէջ: «Այս անկատարը պանց ի լոյս ընծայելու, պիտի չունենաք կասպարեալը: Եթէ Միթմար արրաջը «Հայկազեան բառարանը» լոյս չտեսնէր, «Նոր Հայկազեան» պատկառելի դործը պիտի չունենայինք:»

Այս առաջին հասորը, զարգարուած բազմաթիւ պատկերներով (ոմանք միջակ պապարութեամբ, ալլէ բաւական լա), կը համեն կատառու անուններու կէսը (Աւոկութիւնների Վատախական կիսապուտութիւնների): Կը բաւէ աչքի անցնել այդ հատորը, զնահատելու համար հեղինակին համբերատար ու արքան աշխատութիւնը որով հաւաքեր է այդքան աշխատութիւնը զըսէ հաւաքեր է այդ անշեկութիւններ զրքերու եւ թերթերու մէջ երկար պարապամենորդ և ամսիը թրդթաթութեամբը: Եթէ կան այդ առաջնորդն մէջ պահանձնը, — և անշուշտ կան, — ճիշջ չափեկա հեղինակին կողմնակալութեանը վերապրե: անիկա ամիսներէ ի վեր մամուլի միջոցով կոչ կ'ուղղէ ամենուն որ իրեն նիւթեր զրկեն, և այդ կոչը այս առաջին հատորին կողքին վրայ ալ կրկնած է: «ընթերցո՞ղ, կարգա՞՛, երբ ունէ անուն կամ ծանօթութիւն պահակա կը գոմնես, հաղորդէ հետեւեալ հասցէին, Պ. Ա. Բօդուրիան, Բրուզա, Ին. Կու, Ռումանի: Մէն քաջալիբութեան եւ ամէն տեսակի ողութեան արժանի է Հ. Պոտուրեանի այս ձեռ-

նարկը: Եւ ուրախ եմ որ ան գոտեր է մեկնառու մը յանձին Պուբլիկ Հաստատուած պոլահայի դրասեր Ա. Աշքրէկօվեափ եւ ունեցեր է մօտ ու հեռու տեղուանք արժանազրուած բաժանորդներ:

Որպէս թէ այս ձեռնարկը բաւական ծանր չըլլար մէկ մարդու ուսերուն համար, Հ. Պուտուրեան «Հայ Հանրադիտակի» այս առաջին հասորի կողքին վրայ կը ծառացանէ թէ ձեռնարկած համար է նաև հաղորդաւայ Հաստատակշականի մը կազմութեան: Անահինի այս թիւի կողքին վրայ կ'արտասպամ իր այս յաստարարութիւնը, իրեն օնմելու համար այդ նոր ձեռնարկին մէջ եւս, որուն ուեւ չափով յաջողումը մէր ամենուու շատոնց ի վեր սնուցած մէկ բարձրագիր իրականացման սկզբանարորդիւն մը կանք կազմել:

Կոմիտասեան Յանձնաժողովը գեղատիպ գրայիկի մը ձեւով հրատարակեց Եղերաբաղդ վարպետին կիսաւարտ բայց ա՛յնքան շահեկան ուսւմնասիրութիւնը «Հայ գեղջուկ երաժշտութեան մասին», ինչպէս եւ Հայ Եկեղեցական ու ժողովրդական երաժշտութեան յատկանիներու եւ Հայ Եկեղեցոյ առողջականութեան նշաններու վրայ իր կատարած Փանհերէն բանախոսութեանց հարցու թարգմանութիւնը, որ նաև երեցաց Անահինը մէջ: Կոմիտասեան անտառ գործերու ութերորդ ուերին է աս, որ լոյս կը առենէ այդ Յանձնաժողովի ինամբով, եւ կարեռուագրյաներէն մին է այդ հրատարակութեանց շարքին: Անշուշա բոյոր Հայ երաժշտականներն ու երաժշտասէրները պիտի ուզեն անկից օրինակ մունենալ իրենց մասնաւարանին մէջ:

Հ. Սահակ Կողեան, Վեճնայի Միաբանութեան ամենէն արժէքաւոր անգամներէն մին, որ Պուբլիկ կը մասն իբր Ռումանիոյ կաթոլիկ Հայոց առաջնորդ, «Հայ արժէքներ եւ արժանիներ» տիտղոսը կրող սիրուն հասորի մը մէջ ամփոփեր է իր զանազան ազգային առներու (Մշակոյթի օր, Վարդանաց տօն, նաւատակներու օր, Եւային) առթիւ իր արտասանած ճառքերը: Անը ու խոհոն Հարենասիրութեան վեհու կիսու ին ատոնք, կենանի եւ գեղեցիկ ոճով մը եւ ըստիր հայերէնով մը գրուած: Ահա՛ գիրք մը որուն ընթերցումը

պէտք է յանձնարարել մէր պանդուխտ երիտասարդութեան:

Հայերէն լիուուվ նոր հրատարակութեանց այս շարքին կից կ'ուղեմ յիշատակել տարանդաւոր Հայ գիտուն Ենուսէփ Սվամիկ Սվամենամի մէկ առողջարար աշխատութիւնը, «Ժամանակակից բանակը, իշխանութիւնը և առողջարար աշխատական բնախոսական եւ հոգեբանական ուսումնասիրութիւն» տիտղու - սով, զոր ան հրատարակեր է իրը «Համալսարանի առթթորութեան թէջ»: Այս այդ թէջն «Աշխատանութիւնը» յաջողապէս կատարեց Սորպոնի զրական Փաքիւթիւնին երեք յայնի ուսուցապէտներու առջեւ ու ստացաւ տոք - թորութեան վկայականը: Այդ մէծածաւայ աշխատանութեան մէջ, — որուն նման զրեթէ ոչինչ ունինք հայ նոր սատենագրութեան մէջ (գրութ. Ա.Տէ. Յակիրեանի մէծ իմաստասէրներու վարդապետութիւնները պարզող ու մէկնարանդ գեղեցիկ յօդուածներէն զատ որ Կոչնիսի մէջ երեցան) եւ որուն հայերէն թարգմանութիւնն օր մը կ'արժէ որ հրատարակուի, Սվամեան ամփոփած ու լուսարանած է ժամանակի մասին հին ու նոր զինաւոր փիլիսոփաներու եւ գիտուններու մեսութիւնները եւ ի վերջոյ առնոց վրայ աւելցուցած է իր անձնական ըթիւնը:

Այս կարեւոր գործէն առաջ, Սվամեան հրատարակեց անցեալ տարուան բնթացքին «La chimie des vitamines et des hormones» տիտղոսով տարրաբանական աշխատութիւն մը որ մէծ բազուղալութիւն գտած եւ շրու ամսուան մէջ եկեղեց առաջարկութիւն յօր անեցած է, և Սորպոնի ո Քոյէժ առ Ֆրանսի դասաւանդութիւնները հիմայ այդ գրքին վրայէն տեղի կ'ունենան: կը թարգմանեմ հոս ինչ որ Շիմի և Խունդ թէջը կը գտէր այդ գրքի առաջին ապագրութեան երեւման առթիւ:

«Ահաւասիկ գործ մը որ շատ նպաստաւոր ընդունելութիւն պիտի գտնէ: Արդարեւ, առաջին արրողջական աշխատութիւնն է որ Ֆրանսի մէջ կ'երեւայ այս խնդիրներուն վրայ: Կը ներկայացնէ ճշդում մը շարդ մեռք ճկուած արդիւնքներուն, եւ նոյն ատեն վիրամիններու եւ

սուսային հարմեներու քմիթաբանական պատմութեան ամենալիակատար ամփոփում մը:... Այս զրեին հեղինակութիւնը հիմուած է ոստագործուած ազրիքներու մեծ ճախութեան մը վրայ (650 մէջերում), և անոր ընթեր - ցումը կը հեշտանայ հարցերու շաս յատակ ներկայացումով մը եւ կազմաւորման բազմաթիւ ընդլայնուած բանածեւերով: Գնաւատելի է այսպէս համամիմռուած տեսնել որոշ տեղեկութիւններ՝ ամէն աշխատութեան համար անհրաժշտ, և պատրաստութեան ու վերլուծման մանրամասն ու փորձուած մէթուններ:» Եւ աւագ հատուած մը ընդլայնակ յօղուածի մը վրո այդ գրքի երկրորդ տապարութեան առթիւ հըստարակած է «կենսաբանական քիմիագիտութեան ընկերութեան Տեղեկատուն»: «... Անշուշտ, Պ. Սվաճեանի գործը, ինչպէս այս կարդի բոլոր գործերը, պիտի կողոպատուի ուրիշ հեղինակներ, որ անիկի պիտի ծուրէն քաղաքաբիւ տուեաներ՝ ուղանք յիտոյ առանց քննագատական ողիքի եւ առանց պատեհութեան ընդորինակենու համար, և յարթականորէն իրու վերնական պիտի ներկայացնեն ինչ ինչ եղակացութիւններ որ գեռ քիչ ապահով են: Գալուզ ճշմարիս հետախուզողներուն, անոնք չեն գննումար այս վերջին տարիներու փայտայ յանդութիւններով որոնք շատ աւելի ինդիքներ կը յարուցաննեն քան կը լուծեն: Անոնք սակայն միշտ ուրաքանչ պիտի ըլլայ գտնելով լուս յօրինուած զիքը մը որ աննաց կ'ընծայէ իրենց տիրութիւնը նուազեցնելու արագ միջոց մը:»

**ՎԱՀՐԱՄ ՍՎԱՃԵԱՆԻ ՎԵՐՆԲԵՒՌՄԸ. —**  
Վահրամ Սվաճեան, որ ասթիներ առաջ Պոլոյու մեր Հայունիք օրաթերթին մէջ յարունեցաց իրու քարպես արձակագիր մը իր ներարուեստ նորավէպներով եւ իր փափուկ քանասանեղծ մը իր ինքնարցով տաղերով եւ որ յետոյ Փարփա Անահինի առաջին շշանին մէկէ աւելի թիւերուն մէջ հրատարակեց՝ Հայզգիք ընդհանուր տիտղոսին տակ՝ ներշնչումով լի եւ յդիւուած ճեռով քերթուածներ, բաւական երկու ատենէ ի վեր բարուած էր հայ գրական կեանքին մասնակցելէ և իր ուժերը կերպնացուած էր երաժշտական հեղինակութեանց վը-

րայ, որոնցմէ շատեր հրատարակուած են եւ մաս մը երգուած կամ նուագուած են յաջողութեամբ: Ուրախ եմ յայտնելու Անահինի ընթերցողներուն որ Սվաճեան նորէն ձեռք տասծ է իր հայկական քնարը եւ վերսկած է զրել գեղցւիկ բանաստեղծութիւններ, որոնց մին կ'երեւայ Անահինի ներկայ թիւին մէջ: Սվաճեան իր երաժշտական ստեղծագործութեանց մէջ ալ հայկական տարր մը մտցնելու մղումը ունեցած վերջերու: Իր ցարք յօրինած գրքերը հայոցքի բարականի մը անձնական խառնուածքով ու տաղանդով եւրոպական երաժշտութեան նպաստ մը բերկու ճիր մըն էին (պալասաններ, նախերդաններ, սէնֆինիններ, բնանքուածներ, Հիւկոյի և այլ բանաստեղծներու քերթուածներու վրայ մեղեդներ կամ բազմածայնական կոտրներ, եւային): Հիմայ ան ըարադրեց եղանակներ այս տողերը զրոյին ինչպէս եւ Քուչակի տաղերէին ունաց վրայ, եղանակներ որ պիտի երգուին Սորգոնի մեծ ամփիթատրոնի բեմին վրայ, Մայիս 14ի գրական ու գեղար - ու եւստական հանչէսի:

Պիտի ուզէի արտասահմանեան հրատարակութեանց կողքին, եւ անոնցմէ առաջ, յիշատակել նաեւ հայրենիքին մէջ, և. Հայաստանի ծոցը՝ հրատարակուած գրքերը, ինչպէս կ'ընէի նախորդ տարիներու քրոնիկներուն մէջ: Բայց տարիէ մը ի վեր Երեւանուն ուեկ յոյ լոյս եւսեած զիքը յայելա չեն զրկեր մեղի: Պահ մը նարի: Հայաստան պաշտօնաթիւթիւն ուղար - կումն իսկ գալքեցաւ: յետոյ՝ բարեպաղդարար՝ վերսկաս փոխանակութիւնոր արտասահմանեան մեր մամուլին հետ: Խորիքային Արդաւան ամսաթերթը շասոնց է որ չենք ստացած. Գրախութերքէ քանի մը ամսէ ի վեր ուեկ թիւ էր եկած մեղի, այս օրերս միայն՝ երկու թիւ միան ստացայ, որոնց մին գրեթէ ամբողջապէս նուիրուած է Սթալինի ուղղուած շողումական քերթուածներու, բայց եւ անոնց մէջ հանույուղ կարգացի Արովեանի եւ Պոչեանի նըւիրուած եւ զերմ համակրութեամբ մը գրուած յուղուածներ:

Աւաշղ, հիմայ աղուոր գիրքեր չեն որ մեղի կուգան և. Հայաստանէն, ինչպէս կուգային

անցեալ տարիներուն, այլ տիսուը լուրեր, սիրո  
լովանդ լորեր, եւ անոնք ալ երեւանի պաշ-  
տօնաթիրթէն չէ որ կ'իմանալը, ան չառ յա-  
ձան լուս է Հայաստանի մէջ անցած եղբական  
զէպքերուն մասին : Ամեններ առաջ, անոր հրա-  
տարակած քանի մը յօդուածներէն է որ իմա-  
սնք թէ խումք մը Հանրածանօթ քաղաքական  
գործիչներ ու իրենց տաղանդով ամրող Հայու-  
թեան սիրելի գարձած շարք մը գրողներ ծանր  
— եւ ապահովարար անհիմ— ամրաստանու —  
թեանց նեթարկուած էին, որմէ հետեւցուցինք  
թէ անոնք բանուարկուած ըլլալու էին . բայց  
թէ ի՞նչ ենան անոնք այս մասն պատօնա-  
թերթին մէջ ոչ մէջ կ բառ անսամեր անկից ի վեր :  
Զաւատացինք Յուսաքըրին փուլիսու վայնա-  
ստնին որոն համեմատ անոնք անձնին ալ ար-  
գէն զնապահարուած էին, եւ իրաւունք ունէ-  
ինք, մտքի ու սրտի պատճանուերով, այդքան  
դիւրութեամբ եւ առանց փաստի այլպիսի  
գործադրութեան մը իրականութեանը չհաւասա-  
ւու : Հիմայ, այնուղիւ եկած հայրենակից մը ,  
որոր քիչ օր ասաց անձամբ տեսայ, կը յայրէն  
թէ արքարևու այդ բոլոր ամրաստանուած ան-  
ձերը բանտարկուած են, եւ անոնցմէ՛ ոչ բոլո-  
րը, այլ մէկ մասը սպաննուած են : Սահակ Տէր  
Գարբիէլեանի պէս պատուական Հայ մը որ  
այնքան մէծ ծառայութիւններ մատոյց երկրին,  
Մուռտուսի անուն Հայ Հրէշի մը ձեռքով (որ  
իր շնորհւ Հասած է պաշտօնական զիրքի)  
Խաստակուեր է քասմներ պայմաններու մէջ :  
Արտէն Խսայեան, Ա. Երզնկեան, Դրաստամա-  
թիմնեան, զնապահարուեր են, Տահվերեան՝  
որ գատապարտուած էր գնդակահարութեան,  
քանուին մէջ աղիքի հրանդութեանէ մեներ է .  
Գր. Վարդանեան, Մակինցեան, Յոլին : Յա -  
կորեան, Հ. Գարակէօղեան եւ այլք բանտն են,  
ինչպէս եւ Զարենցը . Նորէնց, Մահարի, Ա-  
լազան, Թոթովինց զնապահարուած են : Պատ-  
մողին տուած մանրամասնութիւններէն յայտնի  
կ'ըլլայ ասկան որ այս ողբալի զէպքերը Մո-  
խուայչէն եկած Հայաւալած հրամաններու . ար-  
գինք չեն, այլ մեծ մասմէր նորէն տեղական  
ներքին մրցակցութեանց, անձնական տակլու-  
թեանց հետեւնք : Բարեգործականի ներկայա-  
ցուցիչ Գարակէօղեանի եւ Մելքոնեան Փօնտի

գործադրիչ Յանձնաժողովի մողհ . քարտուղար  
Յովիաննէս Յամկորեան մեղարուած են իրը  
մարզային գործանութեանց մէջ զիջումն գոր-  
ծոյներ, բայց կ'ընդունուի որ արդ զեղումնը ,  
ամէլ ճիշդ օրինազնցութիւնը, իրենց անձնա-  
կան շառուն համար չէ որ կատարած են, այլ  
իրենց յանձնուած հանրային գործին . նոննո-  
րինակ զեղուում»ի կամ օրինազնցութեան ինչ  
ինչ մանր արարքներ է որ կը վերաբրուին Եղեր  
Զօփորեանին, որ Հայաստանի տպագրական  
գործին այնքան մէծ ծառայութիւններ մատոյց  
եւ որուն կը վերագրեն աւ թուղթի տեղ մերթ  
միակ թուղթ գործածած ըլլալու թերութիւնը :  
Եթեն այ տարիին անձնութիւններմբ ու ե-  
ռանդուղի իրենց դերը կատարած են և կը յուսաց-  
ուի որ բանտարկութեակ աւելի խիստ պատիժի  
մը պիտի չենթարկուին :

Հօկի մարդկիը ամբաստանուած են իրը  
ծանր զեղումներ ու չարաշահութիւններ գոր-  
ծած, իսկ Դ. Սիմոնեան իրրե «Դաշնակցութեան  
գործի», Արտէն Խսայեան, Երզնկեան, Ալա-  
զան, Թոթովինց, Նորէնց, Մահարի, Զարենց,  
արկին Զ. Խսայեան իրր ազգայնական զնա-  
կաշարուած են կամ բանտարկուած :

Այս ամենուն հետ, կ'իմանանք սակայն ե-  
րեւանի թերթերուն մէկ փոքր մասին մէջ տրը-  
ուան ցանցառ լուրերէ, — ինչպէս եւ այնուղիէն  
Նկած մէր Հայրենակիցին պատմածներէն, —  
թէ Հականակ այս կսկզալի գէպքերուն ժողո-  
վուրդին կը շարունակէ աշխատի, արտադրէլ,  
երկրին տնտեսական, ճարտարարուեստական  
դրագացումը յառաջ տանի : Այդ զոյժերը բե-  
րող նորեկը ինքն իսկ կը հասասաէ նաև թէ  
նորէ . Հայաստանը, որ ասաց իր տարեկան  
պիտուծին մէկ մասներորդը միայն կը ստանար  
իր ներքին հասոյթներէն եւ մնացեալը խորհր-  
դային կեղրոնական կառավարութիւնը կը Հայ-  
թալթէր իրեն, հիմայ 100ին 68 իր պիտուծին  
ներքին հասոյթներով կ'ապահովէ (ինչ որ  
տնտեսական, ճարտարարուեստական իսչոր  
յառաջդիմութիւն մը կը հնչանակէ) : Պետական  
ֆառունը, պետական Օֆիսոն կը շարունակեն  
իրենց գէպքարուեստական գործունէութիւնը ,  
կապաններու մէջ անչուշ, սահմանափակ  
մարդի մը մէջ, բայց տալով նաև մնայուն ար-

գիւնքներ, արուեստի իրական արժեքներ : Եթէ չներ ստանար այնտեղ հրատարակուած նոր դրսեր, իորին Հայաստանին կիմանանք— եւ խոր հանյորդ— թէ մերթ գրական զործեր յայ կը տեսնեն հոն կամ վերասին կը տպագրուին, եւ կամ մամուլ տակ են, — ինչպէս Ֆրիկի հասորը, «Թումանեանի մանկութիւնն ու պատանեկութիւն», բանաստեղծն զուար Նուարդի ձեռորդ զրուած, Ղաղարոն Աղայեանի մանկական ու պատանեկան բանաստեղծութեանց հաւաքածու մը, Առեփան Զօրեանի «Հաղարան բրուց» Հէքեաթի նոր տպագրութիւն մը, Աղեքարանդր Մատուրեանի Հատոնտիր բանաստեղծութեանց հասոր մը, Դերնիկի Դեմիրչյան մանկականի մանկական ապամուսներ, Մշրափէ Խել— բան Տիգֆիկը, Վահ. Միղամանի Սլուն կար մանկապատանեկան պատամուսներ, Մշրափէ Խել— բանեան ու Թուրէն Ղարիպեան անոն նոր գրուցներու մանկապատանեկան գերթուածները, Ա. Խեստ ապիլորդ կատուն, Մենոնդ գործիքները, Խափին աւ. Մենտիլը: Նկատելի է որ ընդհանրապէս արդյուն յոր մանած զործերու նոր Հրատարակութիւններ են կամ «Անկամ-պատանեկան», — անինաս — գրուածքներ, եւ բանտ գուրս մնացող ծանօթ գրողներէն նոր զործերու հրատարակութիւններ չեն յիշուր: Բայց նորէն դոհ եմ ես այդ մերհրատարակութեանց Համար, Մատուրեան, Թումանեան, Ս. Զօրեան, ինչպէս եւ Գոյուեան, Աղայեան, եւ Արսիկան՝ որ Թումանեանի հոն կը մնայ ամենքին սուրբի գողովրդական բանաստեղծ, գրական ու առնմային բան սնունդ են ժողովորդին՝ համար, մադր նորէն Առնենանք հոն նոր ստեղծադորդներին:

Մշակութային ուրիշ մարգերու մէջ, կը դասեմ հնետեւեալ շահեկան նորութիւնները: Ըստ Գրական Թիերքի Նիկող. Տիկրանեանը պատրաստու վրայ է շարք մը հայ ժողովրդական երգերու եւ պարերու մշակում մը, ինչպէս եւ զրաբած է իրանական երգեր մշակուլ դաշնամուրի եւ նուագումբերի համար. Աղասի Մանուկեանը կը գրէ Կարմիր արեւ երաշշատական պատկերը՝ Թումանեանի «Մաղթիկների երգ» բանաստեղծութեանէն քաղուած: Միշայէլ Միրզոյանը կը վերացակէ Միտս ու ասզր մանկական օֆերան, եւ կը գրէ Հայրենիք եւ սէր:

Մեներգը (խօսք Ցովհ. Շիրապի), նուրսը ավցին խմբերը (խօսք Ս. Վահունիի) եւ ուղմական երգեր կարմիր բանակի համար: Գուրգէն Միրոցյեանը կը գրէ «Փանթթղի» մը արեւելեան նուագախումբի համար: Կարծ Ստեփանեան կը գրէ իր չորրորդ օֆերան, Աշուր Միսկին Բուրզի, որուն ինպարէքսօն շարադրած է Քեղամ Սարեան: Մարտին Մազմանեան կը գրէ հաքարպահ Երգիծն որուն նիմիթ Սունդուկանի յարտնինի կատակերգութիւնէն քաղուած է: Վարգչէս Տայեանը իր հօր՝ Աշուր Շերամի՝ ընտիր նիմիթըն օգտագործելով կը յօրինէ մեղնիներու շարք մը, մեներգի եւ դաշնամուրի համար: Ալ. Մայենդիարեանի մահուան տաս նաև նաև Ակինի ապթի, Արուեստի Գրազութեան յանձնարարութեամբ, Բ. Թէրէմէկեան գրած ու պատրութեան յանձնած է հայ մէջ մերկանի կեանքին ու գործունութեան նուիրուած զիրք մը:

Նոյն թերթին միւս թիւէն կ'իմանանք որ Հայաստանի արձանագործներն ու նկարիչները պատրաստելու վրայ են բարգամիթ նոր գործեր, մեծ մասմար Լինինի, Մթալինի, Միկոյանի, Վորոշիլովի, Օրծոնիկիցիի, Քիրովի, Համբարձումանի նուիրուած, այլ եւ ունենալով իր նիմիթ «Վերակառուցուող Երեւանը», նորհ. կինը իր զաւակին հօն (ինչ որ կը նշանակէ հայ Ժայր մը իր զաւակին հօն), Յովհ. Թումանեան, Զանգեզոր:

Պատակաւոր նկարի Աղաջանեանի նկարներու ցուցանդէս մը կազմակերպած է, իր գործունէութեան բառամասնեակին ապթի, եւ Հարիւր յիսւնի շափ կենդանագիրներ եւ այլ գործեր համախմբուած են այդ ցուցահանդէսին մէջ:

Գրողներու ծան մէջ աեղի ունեցեր է զրական հաւաքոյթ մը Խաչատրու Արովեանին նըւիրուած, անոր զողերգական կորստեան» իննլուունեանկին ապթի:

Ապրիլ 11 եւ 12ին Երևանի կրկնուն մէջ տեղի ունեցեր է Հայաստանի լորամարտի մրցուածը: Մասնակցեր են Երևանի, Լինինականի և Կիրովականի լաւագոյն մթշաբարտիկները: Առաջին հանդիսացեր է Երևանի թեմը, երկրորդ՝ Կիրովականինը, երրորդ՝ Լինինականինը:

Որոշուեր է «Մոսկովյան գերանայուած նախազգի» համեմատ, չարունակել եւ աւարտել Գրքի Պալատի կառուցումը որ սկսած էր 1936ին եւ անապատ մնացած էր: Ցարդ շնչած են նկուղային մասերը,ուր պիտի տեղաւորուին գրապահնեաները, այս տարի պիտի շնչուի պալատի առաջին յարկը: Ամբողջական շնութիւնը պիտի աւարտի 1939ին, եւ ասոր համար պիտի ծախսուի ինը միջին չորս հարիր հազար ուռուի:

Ասոնք մութ պատկերին լուսաւոր կէտերն են, զոր մատնամիջ ընկել պարտականութիւն մը եւ սփոփանք մըն է, որովհետև մտածել ու յուսալ կուսան թէ երբ մշղմանայ փոթրիկը՝ որ անշուշտ չի կրնար մշտատեւ ըլլալ ու ձեռով մը վերջ ի վերջոյ աւելի խաղաղ ու յարաբերաբար աւելի թականն կացութիւն մը պիտի յանկի, ժողովորդը, որ իր հայրենի հոգին վրայ հօծ զանուածող համախթառած՝ կ'ածի, կը բարձանալ եւ իր երկիրը չէնցնելու կը ճնին, ի վեճակի պիտի ըլլայ այս բիւրից ողբալի կը որուստերուն տեղը իր ծոցէն բղիստ նոր ուժերով լեցնելու եւ հայրինիք գերաշինու թիւն նույիրական զործը յառաջ տանելու:

Այս տողերը գրած միջոցին, կը կարդամ Յառաջի մէջ կովկասահայ լեռուով գրուած թղթակցութիւն մը (որտեղն են եկած ըլլալը անյայտ), որուն համեմատ կաթողիկոս սպանուած է եւ ոչ թէ սրտի կաթուած մեռած, եւ սպանուած է որովհետեւ իշխածնի զանձարանին բանալիները չէ յանձնեն զանոնք կողոպտելու եկած Զեկայի մարդոց. Էշմիածնի քանի մը եպիսկոպոսներ թունաւորուած են, եւ Զեկայի մարդիկը զանձարանին դուռը կոտրելով անոր մէջ գտնուած իրենցները առած տարած են, եւայն: Այս պատմութիւնը ինծի կը թուի վիպակին, ու մինչեւ որ չօշակի, անհերքելի փասներ ըբերուին առոր իրական ըլլալը հաստատող, չմ կընար հաւատար: Խոյն աղբիւրէն երկէ նորէն կաթողիկոսը կը ներկայացնէնին իրը Զեկային հըս գործիք, հրմայ հըս գործիքը ի՞նչպէս յանկարծ հերոսական դիմագրութիւն ցոյց առուղ պարտաճանաչ հայ կրօնապետ կը դառնայ եւ կը նահատակուի զինք «կործածող» Զեկային: Ստուգուած տիսուր

գէպերը արդէն բաւական են մէր սիրտը ճըմ-ըլլու. ինչո՞ւ փութակ ծայրայեղ, անձշարտա-նման, փաստաղուրկ ազէտներու լուրեր տա-րուծել արտասահմանի Հայոց մէջ...

Անասելի է ցաւը զոր կը զգամ մանա-ւանդ նորենցի, Մահարիի, Բակունցի պէս բո-մայլիկ տաղանդով գրողներու եղերական խոր-տակումէն, ինչպէս եւ Թոթովնեցի, Դրասոս-մատ Սիմոնեանի, Ալազանի պէս մտաւորական արդեւոր գործիներու, Ա. Եսայանի, Եր-դրկնեանի պէս ժողովրդանուէր անձնաւորու-թեանց վիրումէն: Կը դոզամ որ Զարենցի պէս Հայակապ գերթողի մը կեանքը վտանգի մէջ շըլլայ, (Յառաջ արդէն զայն մեռած կը ոչչա-հէ), ու ցաւը կը սաստկանայ այն մտածումով որ այդ աւալելի կէպերը հայ ցեղի հին մէկ ամսին՝ եղբայրատեաց նախանձակի մունիք-նութիւն՝ նոր ձեռով մէկ վերեեւումն են: Ամառունի մը, Խանջեանի օգնական աշխատա-կից, կը մատնէ զայն իբր աղդայական, այդ Հարաբատ մարգևսան եւ հարազար Հայ բարձո-զուս կործիչն ջախչախման պլաստ պատ-ճառ կը զառնայ՝ անոր աթոռը զրաւելու հա-մար, կը դրաւէ զայն, կ'անարդէ իր ճաւերուն մէջ իր մնկերոջ ու պետին գէմքը, եւ յետոյ ինք ալ ինալու այն զուրին մէջ զոր փորած էր Խանջեանի համար, իր կարգին կ'ամրաւուած-ուի եւ այժմ բանան է (եթէ արդէն չէ զնդա-կահարուած): Մուլգուսի մը, զոր Տէր Գարբի-էլեան առաջ էր քաշել եւ հասուցեր էր ներքին գործոց կոմիսարի բարձր դիրքին, կ'ուգի զայն սեւցնելով փացնել, եւ երբ ան՝ իր գիմացը բերուած, կը խօսի իրեն սաստոզ շեշտով, իր մարդոց ձեռովով անոր զոււիլ կազամարով մը շախմախին կուսայ, յետոյ անձուուլն վար նե-տել կուսայ, որպէսզի անձնասպան եղած կար-ծըլքի...: Անոնք որ Խարձ. Հայաստան կը կար-զան, չնեն մոռցած այն զուուիլ ընդդրածակ յօդ-ուած զոր հոն հրատարակած էն նախիլ Զար-եան ըսուած միջակ գրողը, եւ ուր Բակունցի, նորենցի, Ալազանի, Մահարիի գէմ թոյն աւ-մազդ կը ժայթքէր, անոնց վրայ բարդելով ամբաստանութիւններ որ անհիմ էին անշուշտ, բայց զանոնք կը վտանդէին. այդ գրողներուն նահատակման գլխաւոր պատճառը՝ Յուղայի

Հոգիով Նաբրիներ են : Տէր Գարբիկէանի ըստ-պահումէն կը զայթազդի ինչն խակ Սթալին, որ անոր մասին Համակրութիւն եւ Համարում ունէր, (ի՞չքան կարեւոր ծառայութիւններ մատուցուի է ան իր երկին), եւ զարացած, Մի-կոյեանը կը դրէի Երեւան՝ որոշ զին-արական ուժի հետ, եւ ձերբակալել կուսայ Ռուզեպուսին եւ իր խմբից, որոնք իրենց կար-չին կը բանարկեին ու կը գնակակահարուին . . . Այս բոլորը ուրեմն եթէ հետեւանք է մասամբ այս ընդհանուր փոփորիկն որ՝ ուռու համայնա-քար կուսակցութեան ներքին պայքարներու գե-րադարձումած՝ կը ցնցի ատրիք մը ի մեր ամ-րոցի նորէ . Միութիւնը, աւելի մեծ չափով ար-դիքն է հայ իրերատեաց զուռ կրքերու բոր-րութան :

Միկոյանի երեւանի մէջ երեւումէն ևս  
ուստիքն սորվեցէք» համանպէն ի փեր, երեւանի մէջ մասնաւոր ջանք կը թափուի ուստիքնի ուսուցումը որ չափազանց անտեսուած էր,  
տարածելու: Հայերէնը արդէն տիրապետող, արմատացած իբուն է հոն, եւ նոր սերունդը թիէտ ուսուեէն ալ քիչ շատ լաւ սորվի՛ հայերէնին իման, առաջ դիմա չի կրնար գալ, եւ օ-  
գուտ ալ իման առաջ դիմա չի միշտ չոցով առելի լայն գրական ու գիտական աշ-  
խարհի մը հւետ հարորդակացութեան մտնելով:

Բայց ճիշդ է որ Հռոմ հիմայ ձգտում կայ արտասահմանի Հայութեան հետ կապ չպահե-րու: «Այլէւս պէտք չունի Խ. Հայաստանը, ի՞սկ այստեղն եկած մեր Երիտասարդ Հայ-բենակիցից արտասահմանի Հայոց օգնութեան մասին ախտութեան է՝ մանակութեան պանդուխտ Հայութեան համար, որուն սփովանն ուն Հըր-ծրանքն էր: Հայրենիքի վերաբնութեան թե-րելի իր մասնակցութիւնը (ինչան ալ համեստ ըլլար այդ մասնակցութիւնը): Այս մասին բակիք շատ բան կայ, բայց աւելորդ է առ այ-ժմը: Ոչ ոք կրնայ արդէն պնդէլ թէ այլ իսլո-ման ձգտումը, որ արդիմէք է խոռոչեալ տապ-նապալից բռնիք մը Հոգեբանութեան, մշտա-ռել ահան մնաւ:

Արտասահմանի Հայ «ազգասիրական» կաղ-  
մակերպութեանց հետ (Բարեկառքրծական, Զայ-  
րենակացականներէ)՝ խորամը չի նշանակեր, կ'ը-  
սէ եկուողը, նեղապոթի, առօժման մեռնական

դպրաբում։ Հաւանական է որ ատեն մը կտքը Հայաստան ուս ին Ցունաստանին աշխատաւոր-ներ ( որոնց մէկ բաւական կարեւոր թիւը այժմ աւելի քան երեք աննործ ու դժբաղդ էն)։ Ինչ որ յայտի կերեւայ, այն է որ հին Հա-մայնաբար զործիչները, որոնց մաս Հայկական մշակոյթը, ուրեմն եւ ապացին ողին աւելի կենանի մասքած էն մարգաքան մողանութեան մէջ, կը քուին, կը հեռացուին հետպէսէտ, «ազգայնականութիւնը» կը հալածուի ու կը հարուածուի իր ամենէն մեզ ու բնական ձե-ւերուն մէջ, եւ նոր գէմքեր, նոր կրթութեամբ, աւելի զուս մարգաքան, կը գրաւեն զիբերը։ Բայց էն եանեւուր այն է որ երկիրն (ամրով և) Մ. Միութեան, եւ անոր եւեան. Հայաստանին ալ) զինուորական զօրութիւնը շատ մէծ է եւ յարածուն, կոսէ մեր Երիտասարդ Ակւորը, ինքնապացանանութեան միջոցներու պատրա-տութիւնն ու բնդյայնուր անդադրուտ կը շա-րունակուին։ Ժողովուրդը կ'ածի անրնդհաստ, նոր ստենդուած ճարարարուեստական ձևն - նարկները կ'ընդույնուին, արուեստական քառ-չուր զորդաբանները ինչպէս եւ Ալարաս զոր-ձարանը ահազին Համեմատութեամբ ընզար- ածակուելու վրայ են, եւ երեւեամբ Զանկու Եր- կաթուղարծին ալ կառուցամը շարունակի ո- րոշուած է։ Այդ ժողովուրդը թող ապահով- ուած մնայ թթքական գտանդէն, այսինքն զան- գուածային կոտորածի մէջաւանդէն, թող բադ- մանայ ու զօրանայ իր աղիկ վրայ, անկիսա, Արարատին ու Արագածին մէջտեղը, ունենալով Արքիսանն ու Թումաննանը իր զրաքան կուոր եւ Ծոդեկան առաջորդ, Հայ կը մնայ եւ ապգա- յնն մակոյթը նորէն օր մը աղատ, լիւիր ու զօր կերպով կը զարգանէ։

ՀԱՅՐ ՎԱՐԴԱՆ ՀԱՑՈՒՆԻՒԽ «ԵԼՈՅԹԸ».

Բազմալի կի ներկայ տարուան Յունուար—  
Մարտի թիւնին մէջ Հ. Կարդան Հացունին կայ  
րինարածակ յօդուած մը որուն վերջին քանի  
մը էկիրը յատկացուած է իր «Ալւզապրութիւն»  
և առողջանութիւն հայերէնից գրքի և «Խոր-  
խացի կը պանսի ի Ե. Դար» գրոյնի մասին  
Ասահինիք մէկ քրոնիկա մէջ քանի մը տորով  
բանաձեւուած ժխտական կարծիքներու հերթ-  
ման մոռնի մը դառն ու անհանգ աշխարհական

ւան որքան միամիտ, հերքելու տուղ կը հաստատի իմ յախնած ժրտական կարծիքս:

«Պ. Զազունեան, կը գրէ Հ. Հացունի, Անահիտի նոյն պրակին մէջ ուրիշ նևա մ'ալ արձակեց իմ գէմ, որ «լերջեր» զբօյչի մը մէջ՝ հիմնուելով խախուս փաստուու վրայ, մարծեր եմ կարենալ Խորենացին Ե. դարու մարդը ըլլար Հաստատիք: Այսայիք: Սակայն բանասիրաց սովորութիւնն է իր Երեք բառով 78 ինոց ուսումնասիրութիւնն մը հերքուած կարծուելու պարզամտութեան առթև գտնուինք, այդ երեք բառերը չեղած համարէլ, եւ անցնիլ երթաւ, հերքողը թողլով իւր զիւրագին յաղթանակին քաղցր մսիթարութեան մէջ»:

Եթէ եւ այդ անարկուած քրոնիկու մէջ շատացած էր քանի մը բառով անյաջար հոչակի Խորենացիին Ե. դարու մարդը ըլլալը հաստատելու համար Հ. Հացունիի թափանաթոր ճիգերը, ատիկա անոր համար էր որ հայ եւ օտար մեծարքէք բանասէրներ արդէն ջախիսիչ փաստերով պացացուած են Խորենացիի Ե. դարու մարդը ըլլալուն անկարելիութիւնը եւ այդ բոլոր փաստերը նորէն յիշատակելու պէտք չկար, քանի որ Հ. Հացունիի գրքոյիկ ոչինչ կը բերէր այդ փաստերը քանող: Հնա ու սիսալ թէկին երր նեցուկ իր գտնել կարծած միակ ձնոր փաստը (?) Կաղաննաստուացիին մէջ (զոր է. դարու Հեղինակ կը համարի) Խորենացի Պատմութենէն քաղուածներու դոյտութիւնը ցոյց տան է. ատկից կը Հեղեւնցն թէ Խորենացին է. դարուն ապրած Կաղաննաստուացիին առաջ զոյտութիւններուն է, ուրեմն Ե. դարու վերներուն Հեղինակ է: Այդ կտմին վրայ ոչինչ գորեր էի քրոնիկի մէջ, որովհետեւ ողբացեալ բարեկամ Գառնիկ Ֆնտգեկան Հ. Հացունիի գրքոյիկ կարգալին անմիջապէս յևսոյ ինձի դրած էր թէ Խորենացիին Ե. դարուն ապրած ըլլալն ապացուանելու համար Հ. Վարդանի Կաղաննաստուացիի մէջ զտնել կարծած փաստին խախուսութիւնն պիտի ցոյց տար յաջորդ մասերուն մէջ այն յօդուածարքին զոր հրատարակի մկան էր: Դժբաղաբար Ֆնտգեկան վախճանեաւ, առանց կարենալու այդ յօդ - ուսածաշրջը լրցնել: Բայց քանի որ Հ. Հացունի կ'ուղէ որ իր երեւակայած նոր «փաստ»ին անզոյութիւնը մանրամասնորէն ցոյց տրուի,

բաղմահուու բանասէր Աղոնցէն, որուն կարծիքը արցէն յայտնի է Խորենացիի ինչ զարու մարդ ըլլալուն մասին, խնդրեցի որ Կաղաննաստուացիական ենթադրեալ փաստին անկենդանութիւնը պարզող յօդուած մը կամ գէթ նաև մակ Հաճէր զրկել ինծի: Աղոնց դրկից ինծի նամակ մը որ յօդուածի մը արդէն ունի եւ ուներկայ թիւին մէջ Հրատարակուած, ոգը կը Հանէ Կաղաննաստուացին է. դարու Հեղինակ Հոչակելու Հացունիական վիպաշունչ զատանքը: Հ. Հացունիի այդ ճիգը Հաւանօրէն վերջինն է որ կը փորձուի հայ բանասիրութեան աւանդամուլ ուղեղներուն կողմէ: Խորենացին Ե. դարու մարդ համարելու յամատիին այսօր Երկիր է անսութեանց պարզուածին յետ Խորէն «Երկիր չի չարքիր» պանդուերուն ունակութեանը հետ միայն կրայ համեմատուիլ: Ճըշմարիս գիտուններուն համար, այսօր գերինապէս որոշ է որ Խորենացին Ե. դարու Հեղինակ չէր կրնար ըլլալ, կը մնայ միայն ճշգել թէ ո՞ր դարուն ապրած է եւ իր գործերն արտադրած, է., լո. թէ Թ. դարուն. այս մասին զեռ վէճ կայ: Աղոնց կը փաստէ թէ Լ. դարու վերներն է որ Խորենացին զրած ըլլալու է իր Պատմութիւնը, եւ կը թուի որ իր տեսութիւնն է որ ճիգը է:

Հ. Հացունի իր նոյն յօդուածին աւելի ստուած մէկ հասուածը յատկացուած է հերքել նանարու իր «Աղջադրութիւնն եւ առողանութիւն Հայերէնի» գրքին աշխարհաբարի «բարեկոփաման» նուիրուած գլխուն վրայ Անահինակ մէջ գրածիւ: այդ մասին խօսելով ըստ էլ թէ «Հ. Հացունի գրաբարէն անկասան, անաշկակ, ծաղայել փոխառութիւններով աշխարհաբարը այլանդակելու տարօրինակ առաջարկացուած է»: Հոտ ալ կը զըտնէ թէ չափանանց Հակիմէ է զատումն եւ կը կարծէ թէ իմ օճն՝ Երեք բառով չենել կամ կործանել է: Ես սոյն գրքին այդ գլխուն վրայ այդ գրքոնիկիս մէջ քանի մը տողով յայտնած կարծիքը մտադիր էի Անահինի յաջորդ թիւերուն մէջ մարմատանորէն պարզէլ, այս չկարուաց ատիկա ընել անկից ի վեր, որովհետեւ աշխարհաբարի մասին Հ. Հացունիի ունեցած լմրուումին անձունիթիւնն ապացուացնելու աւելի կարեւութիւնը աւագանական անդամութիւնն է:

պղղակն տեսակ աշխատանք կայ ինձի  
համար կատարելիք, եւ այդ պացուցման քիչ  
մը ուշ մասլը ունէ անպատճելթին չի ներկա-  
ցըներ չմ աշխիս: Իր այդ յօդուածին ինքնա-  
հաւան ու անփունեմ «երայթ»էն հառած ալ, նորէն  
այս քրոնիկիս մէջ ամբողջական վերլուծումը  
եւ դատապարտումը պիտի շխատրեմ իշեալ  
զրի սոյն զլուս պարունակած անհեթեթու-  
թեանց, այդ աշխատանքին զրուանը թողով  
ապագայ պարապոյ ժամունը մը, — այլ առ այժմ  
մէկ քանի օրինակով (իր այս իսկ յօդուածէն  
քաղուած) պիտի ցոյց տամ իմ նախկին դատու-  
մին իհակատար արդարութիւնը, այօնին Հ.  
Հացունիի ոչ միայն բացարձակ անհասկացո-  
ղութիւնը աշխարհաբարի ոդիին ու կանոննե-  
րուն, այլ եւ իր անհասկացողութիւնը ունէ  
լողուի կազմութեան ու միաշրջութեան հիմնա-  
կան օրինաներուն: Պէտք ասկ չկայ իշելու,  
փասթելու: Կը բառ յիշատակի եւ այս յօդ-  
ուածին մէջ փոռուց «Հացունիական» աշխար-  
հաբարի արտառոցութիւնները, — Զօտանեան  
անունը հորովուած Զօտանենի (‘), նախդիր,  
մատսեազիր, հոմանիշ՝ յոշնակիի մէջ գարձած՝  
նախդիք, մատսեագրեր, հոմանիք (որովհե-  
տեւ Գրիգոր Անաւարդեցին ատենով գրեր է ե-  
ղեր «գեղակիպատեր» եւ Մըրամ՝ «գորարեր»  
եւ զրծէկեն: «Յօնհաննա կակացի» եւ «Ալո-  
նարոսոն Վինկեցի» ըսկու ենք Եղեր փոխանակ  
ժաման՝ ալլիքի եւ Լինարոս առ Վինչիի: որոյ  
փոխանակ որոնցի նախանձայուղեր փոխանակ  
գրելու նախանձայուղները, նախանձախնդիր՝  
ները, յորում՝ փոխանակ ըսկու՝ ուր, որու  
մէջ գրիսներէն փոխանակ գրախնդրէն, հօտ,  
հօտ փոխանակ հոտ, հոդր, բանակներ՝ փոխա-  
նակ բանակնեներուն, գրիի՝ փոխանակ զրաւ-  
լիքի: Ասոնց այլանդակութիւնը ապացուցան-  
լու պիտի չկայ, աշխարհաբար հայերէնին ի-  
րագուստ տեղեակ ունէ Հայ գրոց կը տեսէ ա-  
տիկա իսկոյն, եւ նոյնիսկ Բագմալէպի իմբագ-  
րապես Հ. Եղիա Փեշիկեան, նոյն թիւին մէջ  
իր հրատարակած «Մեր ընթերցողներուն» վեր-  
նարով յօդուածով, Հ. Հացունիի վերոյիշեալ  
զրին եւ անոր այս նոր յօդուածին մէջ լաւ  
բաներ ալ գտնելով հանդերձ, պարկեցածորէն կը  
յայտաբարէ թէ Հոն՝ «Հիմնական կէտեր եւ  
շատ մը ձեւեր բացարձակակտ սեփական են ի-

րեն եւ իրեն միայն, եւ հիմնովին անհաշտ եւ  
անծնդունելի այսօրուան ձեւուած չափուած եւ  
կերպաւորուած աշխարհաբարին, մասնաւորա-  
պէս հորդումներու եւ ձախաւորներու փոփի,  
խութեան հարցերը: Հ. Հացունիի իր այդ յօդ-  
ուածին մէջ իմ աշխարհաբար կը գտնէ «ոչ  
պատէւ, ոչ զեղեցիկ, ոչ ճաշակառը, ոչ ա-  
նըստղիա», որդինեաւ էլն գեղեցիկ կը զը-  
րեմ իր հոմանիշ՝ «ամենէն գեղեցիկ» եւ ո-  
րովհետեւ կը գործածեմ կարգ մը օտար րա-  
սուր (թէզ, ըրոնիկ, միստիքականօրէն, բժիշմ,  
մարքիզ, Փոլեոն, Փոլետրական, մեթոսիկ,  
սիստմ, ոսմանթիմ, ոսմանթիմ, մելտրամ,  
միսիոնար, սանաթորիում, քոմիթէ, էնթրիկ,  
նօթ, պրիմակում, տոամ, օրկան, սթաթու-  
քու, լիտ) կամ ֆրանսերէնի վրայ կաղապար-  
ուած ձեւեր (մէկ աւելի, փոխանակ՝ չամի  
մըր, ենետինակ տրուած չըլլապը, փոխ-  
տարակիլը, չըդրքերուիլը, վիծեցնելու, փոխ-  
ախոնելու, ի դերեւ հանելու), որոյ եւ իմ աշ-  
խարհաբար կը ո՞չչակի քրաղմայեզուեան խայ-  
տարդէտ հայերէն: Ե՞ն ապար ձեւը ամեններին  
սղուուր երբեք համարած չենք մենք, շատ լաւ  
զիսենք որ ատիկա թուրքերէնի էնն է, որը  
մէր ժողովուրզը փոխ առած է եւ զրոյ Զօհրա-  
պին, Բաշայեանին եւ այլ պոյսահայ վարզես-  
տրոններուն հետ ես ալ կը գործածեմ որովհե-  
տեւ կարծ է եւ սիրուն. Թուրքերը մեզմէ այն-  
քան բան կողովուած են, ինչո՞ւ մենք ամենց  
լեռուէն քանի մը տարը՝ երբ սիրուն են՝ չպիտի  
տոններ. մենք ունինք բաներ որ թուրքերէնէ  
սիրած են, ծնկաչոք, չոփի, չօմէմէլէն, պը-  
լըշիլ, պոլաշմանէն, ափեղցին, պարկու-  
պուէնէն, եւ այլն. եւ ուեւ անպատճութիւն  
չեմ տեսներ ատոնի՝ հոմանիշ կամ մերածած  
զուած Հայ բառերու հետ՝ գործածելու մէջ, ա-  
ռանց անշուշտ ոռուահայերէ սմանց պէս մին-  
չեւ ամենէն նուիրական բաներն անուանելու  
համար՝ Հայերէն ապուր բառերը (ինչպէս  
հայրնեիք, միշտ, երդիք, հոգի) շատոնց ի վեր  
ունենալով հանդերձ՝ թուրքերէն վարան,  
դարդ, օնախ, ջան գործածելու: Տօքէ. Յ.  
Թիրեաքեան որ լուրջ համագէտ էր եւ լուրջ  
աղջակէր, իր յօդուածներէն մէկուն մէջ կը  
ջատագովէր նոյն իսկ թուրքերէնի աղդեցու-  
թեան տակ մէր աշխարհաբար ստացած ինչ

ինչ հակիմ ձեւերը (սիրած մարդու, իր արտադրած գործը, փոխ մարդը զոր կը սիրեմ, զործը զոր արտադրած է), — թէեւ այդ ձեւերը թուրքինի աղդեցութիւնը կրիմն շատ առաջ մեր հին գրաբար դրբերու մէջ տեղ տեղ նկատուող ուսմէօրէն նախադասութիւնաց կամ Գողթան երգերու հասակապարներուն մէջ ալ կը դասենք, եւ վարդատ զրոյն է որ երկու ձեւերն ալ տեղին համեմատ զիտէ օգտագործել։ Փալով օտար բառերու մեր աշխարհաբարին մէջ զործածման մասին Հ. Հացունիի դիտողութեան եւ իր այն Փրազին ուր կը վճռէ թէ զեկուներու խառնուրդը մաս կը պատճառէ անոր որ Կ'ընդունի խանուրուը, այդանու կը զունեմ հիմնական սամալ սը, զոր պէտք է մատնանիւ ընել։ Հ. Հացունի կը շփոթէ արթեստական ու աւելրոդ, անտեղի փոխառութիւնը օտար յեղուէ ժողովուրդի ձեռովք կատարուած բնական, կարելի ըսկել բնախօսական փոխառութեան հետ որ բոլոր լեզուներուն մէջ կը տեսնուի աւելի կամ նուազ չափով եւ որ կարմբելու վրայ եղող լեզուներուն չէ թէ մաս կը բերէ, այլ ճնիպացուն որ զարգացուն։ Անգլերէնի մէջ Հազարաւոր Փրանսէրէն բառեր կան, յաճախ նոյնութեամբ պահպանուած, միայն հնդամար անգլիացած, առոնք անգլիացի ժողովուրդը փոփառ առած է Փրանսէրէնին՝ նորմանացուց Անգլիոյ մէջ ամբապետութեան շրջանին. ամբողջ անգլիացի ժողովուրդը եւ իր բոլոր զրացէնները կը զործածեն այդ բառերը իրերն անգլիերէնի անբաժան տարրեր։ Ֆրանսէրէնին մէջ կան անինի բառեր բառերով շնուռած, բայց ոչ ոք զանոնք մահոց կը համարի։ Նոր ժամանակներու մէջ Ֆրանսացիք կարգ մը անգլիերէն բառեր որդեգրեցին, որ արդէն սովորական դարձած են, yacht, foot-ball, sport, եւալլն, իսկ մեր ոսկեպարու հոյակապ հայերէնին բառերուն մէջ միթէ հազարներ չկան որ դրեթէ նոյնութեամբ առնուած են՝ պարթեւացեղ Արշալունեաց շրջանին՝ պահանիկ լեզունքն եւ հայացած են, պակար ու ուսմէօրէն մէջ ուսմէօրէն մէջ կը սկսել անգլական աշխարհաբարը (մանաւանդ Փոքր Հայքի եւ Կիլիկիոյ Հայերէնր, որ Պոլսոյ Հայերէն) բուուծին կազմաւրիէն է) կը սիրէ բառերը մէծ մասօնք հորութեամբ մէջ պահել անփոփոք (պիրտէ, գիծէն, միրտէն, եւայլն) բայց գրաբարէն նոյնութեամբ փափ առնուած ու ժողովրդական դործածութեամբ պահպանուած ածանցեալ ձեւերը անփոփոք կը կիրարկուին, ուղուազգել, բարեմտութիւն, սրտազին, եւայլն։ Կարելի է արդէն գործածեի երկու ձեւերն ալ, մտքի եւ միսին, գծի եւ գիծի, խկ խմի, բրի, ասի, բուին, բուին երբեք արեւմտեան աշխարհաբարոյնի, բուին երբեք արեւմտեան աշխարհաբարին մէջ կարելի չլն։ Գալով եկեղեցին, նորեանցին ձեւենքն, ան ալ արեւմտահայերուն համար շատ սովորական ձեւ մըն է եւ անոնց ականջին խորթ չի հնչէր։ Կան շատ ներդաշնակ լեզունքն ուր երկու ձայնաւորներ իրարու կը յաջորդեն (նոյն խկ միեւնոյն ձայնաւորը կարելի է ըսկել եկեղեցւոյ եւ Եկեղեցին։ Հայերէնը միակ լեզուն չէ ուր գիրականական, իսկ մեր ան անկան այսպիս են։ Խոկ խանի մը անկան, հայրը ըստ, եւալլն, ձեւերուն մէջ ձայնաւորներու զուգագիպութեամբ յառաջ եկած աններդաշնակութեան առաջքն առնելու համար Հ. Հացունիի մատնանշած

է. Ժեսրը Փրանսէրէնին փոխ առնուած եւ արդէն հայացած բառ մըն է, — ինչպէս զգկեկին ալ թուրքերէնին փոխ առնուած, բայց հայացած բառ մըն է։ Օտար բառերը զոր կը յիշատակի Հ. Հացունի, ամենամեծ մասամբ, մեր աշխարհաբարին մէջ իրենց բուն հոմանիշը չունին, ուրեմն եւ անոր նոր երանդ մը, յոտակութեան նոր տարր մը կ'աւելցնեն։

Միսինանարի տեղ հայերէն ի՞նչ պիտի ըսէր Հ. Հացունի... խկ հետևանի տալ, ընդողիկել, վլիմեցնել, զոր մացուցեր ենք մեր աշխարհաբարին մէջ — ճիշդ ինչպէս մեր նախնիք այնքան յունարէն ձեւեր ու ասութիւններ հայացուցեր են — ատոնք չեն նոյնանար կատարելու, իդերեւ հանենք հետ, այլ բառեր են ճոխացուած բրեր նոր երանդներ կը առունակեն։

Հ. Հացունի կը սիսալի դարձեալ կարծելով թէ երր մէնք կը գենէք գործակցութիւն եւ գրծածից, զծել եւ նախազին, խմբվին եւ խումրվ, ծղովլրական եւ ծղովլրական աշխարհաբարը (մանաւանդ Փոքր Հայքի եւ Կիլիկիոյ Հայերէնր, որ Պոլսոյ Հայերէն) բուուծին կազմաւրիէն է) կը սիրէ բառերը մէծ մասօնք հորութեամբ մէջ պահել անփոփոք (պիրտէ, գիծէն, միրտէն, եւայլն) բայց գրաբարէն նոյնութեամբ փափ առնուած ու ժողովրդական դործածութեամբ պահպանուած ածանցեալ ձեւերը անփոփոք կը կիրարկուին, ուղուազգել, բարեմտութիւն, սրտազին, եւայլն։ Կարելի է արդէն գործածեի երկու ձեւերն ալ, մտքի եւ միսին, գծի եւ գիծի, խկ խմի, բրի, ասի, բուին, բուին երբեք արեւմտեան աշխարհաբարոյնի, բուին երբեք արեւմտեան աշխարհաբարին մէջ կարելի չլն։ Գալով եկեղեցին, նորեանցին ձեւենքն, ան ալ արեւմտահայերուն համար շատ սովորական ձեւ մըն է եւ անոնց ականջին խորթ չի հնչէր։ Կան շատ ներդաշնակ լեզունքն ուր երկու ձայնաւորներ իրարու կը յաջորդեն (նոյն խկ միեւնոյն ձայնաւորը կարելի է ըսկել եկեղեցւոյ եւ Եկեղեցին։ Հայերէնը միակ լեզուն չէ ուր գիրականական, իսկ մեր ան անկան այսպիս են։ Խոկ խանի մը անկան, հայրը ըստ, եւալլն, ձեւերուն մէջ ձայնաւորներու զուգագիպութեամբ յառաջ եկած աններդաշնակութեան առաջքն առնելու համար Հ. Հացունիի մատնանշած

սպահան պահանջի մասին (Քանի Մալիքամ, հայրն ըստ), պէտք է դիտել տամ որ երբ մարդ արձակ քերթուած մը կը գրէ, կը ջանայ անչուշ յաճախ ըին տեղ և զնել՝ Գրադն աւելի թեթև ու զեղեցիկ զարձնելու համար, բայց գրուածքներու մէջ ուր արտօյայտութեան գորութիւնը, յստակութիւնը, կորովը, բնականութիւնը կարեւորն են, այդ ըլքը որ արգէն շնն միանար յաջորդ բառին սկիզբի ճայնաւորին եւ փոքրիկ չետ մը ունին, անհարժեշտ են:

Նոյն թիւին մէջ, Յակով Գրիգոր, Հ. Հացունիի «Ա-Ժողովրդական աշխարհաբարը» Վենետիկի Միինարեան Հ. Թումանին եւ Հ. Փէշիկեանին հետ գտատիտելէ յետոն, կը յայտաբարէ սակայն թէ Միիթարեանք այժմ լաւագոյն աշխարհաբարը կը գրեն, թէ անձիւդ է որ անոնք յիտոն տարի ես մնացած են աշխարհաբարի մէջ, եւ թէ Հ. Ղաղիկեանի աշխարհաբար ոճը՝ կրնայ եւ պէտք է օրինակ ըլլյալ մեր այսօրուան արեւմտահամ բարբառին։ Նոյնը կ'ըսէ եւ Հ. Փէշիկեան։ Հարկ չենք տեսնելո փաստեր բերելու Միիթարեաններու մասուցած անգին ծառայութեան աշխարհաբարի կազմութեան եւ հետզետէ զարգացման համար. ուղղամիտ ուսումնասէներու կը թողունք քննել Միիթար Արբահօր քերականութենին սկսեա մինչև մեր Հայրերու ձեռովկ մեր ազգին մէջ հիմնած աշխարհաբարը առաջին պարբերական հրատասութիւնները . . . , եւ թէ ինչպէս Հ. Արսէն Ղաղիկեան միջնադային քայլան հրաշակերտներուն իր դասական թարգմանութիւններով մեր աշխարհաբարը բարձրացուց քնարերզակ ու դիւցաղներզակ քրթեան չորհայի, պերճ, վսեմ ու պանծաի լեզուի, եւ իրեն հետ իր տաղանդաւոր բանաստեղծ աշակերտը Դասիէլ Վարուժան՝ որ մէդի կը պարտի իր հանդիսաւոր, հարուստ Եւ բարձրաքանդակ աշխարհաբարը։ Անչուշ, Միիթարեան ինչ ինչ Հայրեր, մասնաւորապէս Յաշիներու եւ Խօսհապեսի երգերու Ալիքանը, Հ. Արսէն Այսնեան եւ իրենց աշակերտները որու չափով ծառայութիւն մասուցած են աշխարհաբարի կազմաւորման ու զարգացման, այլ եւ, բացի քերականագէտ Հ. Այտբենեանը,

անոնք գրաբարախառն, այսինքն անհարադատ, մաքարոնիկ աշխարհաբարի ախոյեաններն եղած են, եւ եթէ իրենց աշակերտներէն Մատուրեան, Սվաճեան, Վարուժան, Ահարոն մաքուր աշխարհաբար գրած են, պատճառն այն է որ անոնք պղլահայ զպրոցին հետեւած են։ Պոլոյ հայ գրագէտներն են որ արեւմտահայ աշխարհաբարը դտած, անոր վերնական ձեւ տուած եւ զայն գարձուցած են դրական աղուոր գործիք մը, որ գրաբարին կապիկը ըլլառ տեղ, անոր հարազատ, այլ եւ ազատ եւ ինքնուրոյն զաւակը ըլլալ ձգտած եւ յաշողած է։ Պոլոյ հայ զպրոցին վարպետներու ասածին շարքը կազմեցին Գրիգոր Օտեան, Միսաքեան, Գետրու Դուեան, Գարոննեան, երկրորդ ու վճռական շարքը՝ Հայրենիք օրբարերի իւմուրը։ Կարգացէք Հ. Ղաղիկեանի առաջին գրուածքները (թարգմանական եւ ինքնակիր), ինչպէս Միիթար Արբայի իր տաղաչափեալ կենսագրութիւնը, որուն լեզուն ինչպէս եւ ոճը քրննադատած եմ Անահիտի մէջ, եւ պիսի տեսնելք թէ ինչքան տարբեր ու վար է այդ աշխարհաբարը իր ետքին կատարած թարգմանութեանց լեզուէն։ Հ. Ղաղիկեան իր աշխարհաբարը մաքրեց ու յդկէց հետեւով Պոլոյ հայ գրական զպրոցին, ինչպէս եւ Հ. Յ. Թուրունեան կամ Հ. Փէշիկեան որ մաքուր աշխարհաբար կը գրեն, այդ նոյն զպրոցին իդուն է որ կը կիսարկեն։ Արփիարեան, Սվաճեան, Վարուժան, Ահարոն Միիթարեանց աշակերտներէն էին, ինչպէս ըստ վերեւ, բայց ինենական այդ հին խառնակ՝ աշխարհաբարէն հեռանալով ու Պոլոյ հայ զպրոցի կաննաւոր, Ճշգրիտ, կենդանի աշխարհաբարին մօտենալով է որ աջակցած են արեւմտահայ նոր հայերէնին զարգացման. բայց նորէն, եթէ նոյն իսկ Հ. Ղաղիկեանի, ինչպէս եւ որոշ չափով Սվաճեանի եւ Վարուժանի մէջ կը նկատենք շատոնց ի վեր գործածութենէ ինկած, անսովոր ու իսրբին գրաբար բառեր կիրարելու մղում մը (երբ ասոնց աւելի ժողովրդական ու ընտանի, աւելի յստակ ու կենդանի հօմանիշներն ունինք), ատիկա տառելութիւն մը չէ՝ այդ գըրողներուն մօտ, այլ թերութիւն մը։

Ա. ԶՈՒԱՆՆԵԱՆ

